

1460

ՆՈՒԷՐ

ՎԱՂԱՆԴԻ

---

ՊԵՏԻԿԻ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

---

1865

---

Կ. ՊՈԼԻԱ

ՏՊԱԴՐ. ՔԵԽՐՔՃԵԱՆ

30



ՊԵՏԻԿ



ՊԵՏԻԿ

ԿԱՄ

ԶԳՈՂԱԿԱՆ ԶՕՐՈՒԹԻՒՆ




ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



Կ.-ՊՕԼԻՍ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՔԻՒՐՔՃԵԱՆ



# ՈՒՂԵՐՁ

Ա.Բ.

## ՀԱՅ ՄԱՆԿԱԿԻՆ



Սիրելի Տղաք.

Ատենօք ես ալ ձեզի պէս փոքր  
Տղայ Էի: Ան ատեն շատ բաներ կային  
որոնց խելքս չհասնելով կը ցանկայի  
սորվիլ ու հասկընալ, բայց անոր ասոր  
ծանծրութիւն տալու վախէն չէի հա-  
մարձակեր մէկու մը բան հարցնել.  
ուստի՝ շատ ատեն տրտում եւ յուսահատ  
մնացած էի:

Երբ մեծցայ ու գիտնալու բաները  
սորվեցայ, Տղայութեան քաշած դըժ-  
ուարութիւններս միտքս բերելով ու-  
զեցի որ ձեզի աս մասին ծառայու-



Թիւն մը ընեմ, որպէս զի՞ չըլլայ որ  
դուք ալ ինծի պէս նոյն դժուարու-  
թիւնները քաշէք:

Ուստի եթէ աս գրքոյկովս ծեզի  
օգնութիւն մը ըրած ըլլամ, զիսնաք  
որ՝ բոլոր աշխատանացս փոխարէնն ա-  
նով առած պիսի ըլլամ:



ՊԵՏԻԿԻ

ՊԱՏՍՈՒԹԻՒՆԸ



ԳԼՈՒԽ Ա.



ՊԵԼԿՐԱՏ գիւղը Պետիկին  
նստած տանը ետին գեղեցիկ պար-  
տէզ մը , եւ պարտէզին մէջն ալ  
ջբհան (թուլումպա) մը , ու անոր  
առջին ալ մարմարիոնէ գեղեցիկ  
տաշտ (թէքնէ) մը կար :

Աս տաշտին մէկ քովէն ալ  
ծակ մը կար՝ ուստի պէտք չեղած  
ջուրերը հոսելով կ'երթային :

Պետիկը շատ ատեն կը դար-  
մանար, թէ ջրհանին թեւը ե-  
րերցնելով ինչպէս կ'ըլլայ որ ջու-  
րը ջրհանէն վեր կ'ելլէ, կամ թէ  
ջուրն ուստի կու դայ :

Աս բանին համար կ'երթար շատ  
ատեն ջրհանին ծակէն ներս կը  
նայէր որ տեսնէ կամ հասկընայ .  
բայց ներսը մութ ըլլալով, խեղճ  
տղան բան մը չէր տեսներ : Ան-  
կէ դէպ 'ի տաշտին քովի ծակը  
կը դառնար : Այն կլոր ծակին վը-  
րայ գլուխը ծռելով, կ'ուղէր ի-  
մանալ՝ թէ ջուրն անկէ ուր կ'եր-  
թայ . բայց հոն ալ մութ ըլլալուն  
համար, բան մը չէր հասկընար :  
Երեն անանկ կու դար, թէ քա-  
րի կտորուանք կը տեսնէր . ըսել  
է թէ մէջը խորունկ չէր :

Ինչ եւ իցէ , Պետիկը աս ծառ  
կը գոցել կ'ուզէր , որպէս զի տաշ-  
տը ջրով լենայ , եւ մեծ աւա-  
զանի մը պէս ըլլայ , որ իրեն շե-  
նած աղուոր ու առագաստաւոր  
նաւակն անոր մէջը քալեցնէ : Ա-  
սոր համար քարի եւ աղիւսի  
(թուղլա) կտորուանքներ իրարու-  
վրայ դիզելով կը ջանար որ ծա-  
կը գոցէ , այլ ինչ որ ըրաւ գլուխ  
չելաւ : Ինքը մէկ կողմէն ջուր  
կը քաշէր , բայց մէկալ կողմէն  
ան դիզած քարերուն քովերէն  
ջուրը կը փախչէր կ'երթար :

Խեղճ տղան յոզնելով՝ յուսա-  
հատութեան մէջ էր . բայց Յով-  
հան անուն ծառան , որ տղուն  
հօրը հաւատարիմն էր , տղուն ալ  
խիստ բարեկամ , տեսնելով անոր

աշխատանքն ու յուսահատութիւնը՝ կսկծաց, եւ ուզեց որ անոր կամքը կատարէ. ուստի՝ հասար փայտ մը առաւ, դանակով տաշեց, մինչեւ որ փայտը տաշտին ծակին յարմարցուց, ու անիկա մէջը թխելով, « ջրհանը քաշէ. ըսաւ Պետիկին. աեսնենք հիմայ ալ ջուրը դուրս կը վազէ մի » :

Փայտը աղէկ մը կլոր տաշուած չըլլալուն համար, քովերէն ջուր կ'անցնէր (սրգմիշ կ'ըլլար), թէպէտ առջինին չափ շատ չէր վազէր : Ջուրը բոլորովին դուրս չվազցունելու համար՝ ծառան ծոցէն լաթի կտոր մը հանեց, ու տաշած փայտին վրայ պլենով, պինդ մը ծակին մէջ թխեց ու գարճաւ տղուն ըսաւ ուրախու-

թեամբ , «Ահա ձիւթով ալ ծե-  
փեցի (բալանտ բա) , ալ ջուրը վա-  
զելիք չունի » :

«Ձիւթով ծեփեցիր . ձիւթով  
ծեփելն ինչ է » հարցուց Պետիկը :

«Ձիւթով ծեփել ինչ ըլլալը  
չես գիտեր , ըստ Յովհան . նա-  
ւերը փայտէ եւ տախտակներէ շին-  
ուած են . ան փայտերը կամ տախ-  
տակները որ իրարու քով գամ-  
ուած են , որչափ ալ խիտ խիտ  
(սըխը սըխը ) գամուած ըլլան ,  
ջուրը միջոցներէն (արալքիներէն)  
ներս կրնայ մտնել . ուստի՝ պէտք  
կ'ըլլայ այն միջոցները պինտ մը  
թխել , ու վրան ալ կազրով (զիֆ-  
թով) ծեփել . ահա ասոր կ'ըսեն  
ձիւթով ծեփել » :

«Ուրեմն Յովհան եղբայր , ը-

աաւ Պետիկը խնդալով մը . աս  
ծեփուածէն ետքը՝ ջուրը ալ պի-  
տի չկրնայ տաշտէն փախչիլ , այն-  
պէս չէ » :

Յովհանն ալ տղուն ուրախու-  
թիւնը տեսնելով , ըսաւ . «Ոչ , ալ  
հոգ մի ըներ , ահա քեզի ծով մը .  
դու ալ նաւապետ եղիր , ու մին-  
չեւ իրիկուն խաղա , եթէ կ'ու-  
ղես՝ ծովուդ անունը Սեւ ծով  
դիր , քանզի կը տեսնես որ տաշ-  
տին ջուրը պղտոր է . Եւ նաւա-  
կիդ անունն ալ ՄԱՍԻՍ դիր :

« Բանդ նայէ , մէկ օրուան  
նաւապետութիւնն ալ նաւապե-  
տութիւն է » :

« Խնչու մէկ օրուան , Յովհան  
եղբայր » հարցուց Պետիկը :

« Անոր համար որ մինչեւ իւ-

բիկուն հանդերձներդ պիտի թըր-  
ջես, ու իրիկունը մայրդ հանդերձ-  
ներդ թրջած տեսնելուն պէս, ալ  
թող պիտի չտայ, որ նաւապե-  
տութիւն ընես» :

«Ինչու համար հանդերձներս  
պիտի թրջեմ, ըսաւ Պետիկը  
պարծենալով. կարծես թէ ես  
այդքան փոքրիկ տղայ եմ» :

«Ե՞ն, կը տեսնես. ես ալ հոս  
եմ, դու ալ. ես ուրիշ շատ աը-  
ղաք տեսած եմ. բոլորն ալ կ'ու-  
զեն ջուրի հետ խաղալ, այլ մէ-  
կը տեսած չեմ որ զգուշութիւն  
ընելով հանդերձները չթրջէ» :

Այս ըսելով, տղուն բարեկա-  
մը ձգեց դէպ ՚ի տուն գնաց :

Պետիկը բան մը չըսաւ, այլ  
ձեռքի բարակ դաւաղանովը նա-

ւակը քալեցընելու կը նայէր, ու  
անոր ընթացքին վրայ կ'ուրա-  
խանար :

Տղուն մայրը՝ պարտէզին վրայ  
նայող սլատուհանին քով նստած  
կար կը կարէր, աչքն ալ տղուն  
վրայէն պակաս չէր ըներ : Քիչ մը  
ատեն ետքը տեսաւ որ Պետիկը  
նաւակին հետ խաղալուտեղ՝ ծռած  
բանի մը ուշադրութեամբ կը նա-  
յէր. ու ձեռքի գաւաղանն ալ ջու-  
րին կը դպջնէր ու վեր կը վերցը-  
նէր : Աղէկ մը նկատելէն ետքը,  
«Պետիկ, ինչ բանի զբաղած ես»  
ըսելով պատուհանէն ճայն հանեց :

Պետիկը իր մօրը ճայնն առնե-  
լուն պէս, գլուխը վեր վերցուց  
ու ըսաւ «Մայրիմ, մայր իմ, վար  
եկու որ տեսնես. գաւաղանս ջու-

բին մօտեցուցածիս պէս, ջուրը  
գաւաղանին ծայրը կը ցատկէ» :

« Աղէկ տղաս, ըսաւ մայրը:  
հիմայ ձեռքս կար ունիմ, վար  
չեմ կրնար դալ, այլ դուն վեր  
եկու, հետդ ալ ամանով մը ջուր  
ըեր, որ այդ նոր գիւտդ տեսնեմ» :

Պետիկը իսկոյն դնաց սկաւա-  
ռակ (քեասէ) մը գտաւ, ու մէջը  
ջուր լեցնելով առաւ մօրը տարաւ.  
ու անոր աչքին առջեւն ալ երբ  
նոյնպէս գաւաղանին ծայրը ջու-  
րին մօտեցուց, տեսաւ որ ջուրը  
գարձեալ վեր կ'ելէ, ու գաւա-  
ղանին ծայրին վրայ կաթիլի մը  
ձեւով կը մնայ. տղան զարմանա-  
լով մօրը հարցուց թէ « Ինչու ա-  
սանկ կ'ըլլայ » :

Ան ալ « Զեմգիտեր » ըսաւ :

«Չես գիտեր » կրկնեց տղան,  
ալ աւելի զարմանալով. ինչու որ  
ինք անանկ կը կարծէր թէ մայրն  
ամեն բան գիտէ, եւ պղտիկ տղոց  
ալ կրնայ սորվեցնել:

«Ինչու այդ ատանկ կ'ըլլայ չեմ  
գիտեր տղաս. բայց այնքան գի-  
տեմ թէ՝ այդ ատանկ կ'ըլլայ, ու  
ատոր նման ուրիշ շատ բաներ ալ  
կան, անոնք ալ ասանկ կ'ըլլան :  
Նայէ սկաւառակին բոլորտիքը,  
ինչպէս ջուրը բարձրացած, կամ  
քիչ մը վեր ելած է » :

Պետիկը աչքը սկաւառակին  
մէջ տնկելով, տեսաւ որ իրաւ  
սկաւառակին բոլորտիքը ջուրը  
քիչ մը վեր ելած է, զարմանա-  
լով հարցուց մօրը թէ՝ «Ասոր ա-  
սանկ տեսնուելուն կամ իսկապէս

ասանկըլլալուն պատճառն ի՞նչ է» :

Մայրը պատասխանեց. «Ատոր  
ալ պատճառը չեմ գիտեր . բայց  
փիլիսոփայները կամ գիտունները  
չհողս-նե-ն կ'ըսեն այդ բանին » :

«Ի՞նչ, ըստ Պետիկը, ինդա-  
լով . Զհողս-նի՞ն . ցատկողութիւն  
ըսէ, Մայր իմ, որ վայլէ . չես  
տեսներ որ վեր կը ցատկէ» :

«Այս այդպէս է, բայց ձգո-  
ղութիւնն ալ նոյն բանը կ'իմա-  
ցընէ . ինչու որ երբ երկու բան  
իրար կը քաշեն, կամ իրարումօ-  
տենալ կ'ուզեն՝ ձգողութիւն կ'ըս-  
ուի : Կեցի քեզի հասկցընեմ» ը-  
սելով, ելաւ մնտուկէն երկաթիմը  
կտոր հանեց, ու դարձաւ Պետի-  
կին ըստ, թէ «Աս կը տեսնես,  
ասոր մաղնիս (մխլատըզ) կ'ըսուի :

նայէ հիմայ ինտոր սա ասեղն ի-  
րեն պիտի քաշէ » :

Արդարեւ երբ մագնիսը՝ սեղա-  
նին վրայ դրուած ասեղին մօտե-  
ցուց, մէյմ' ալ նայիս ասեղը մէ-  
կէն դէպ 'ի մագնիսը վաղեց ու ա-  
նոր փակաւ կեցաւ :

Պետիկը աս բաներուն զարմա-  
ցած կեցած էր, աչքն ալ սկաւա-  
ռակին վրայէն չէր վերցներ, ին-  
չու որ շիտակը մօրը խօսքերուն  
ու ցըցուցած բաներուն աղէկ մը  
խելքը չէր հասներ :

Մայրն ալ տղուն շփոթութիւնը  
տեսնելով, հարցուց, «Հասկցա՞ր»:  
«Այո, մայր իմ. ըսածներդ հաս-  
կըցայ, բայց ինչպէս կ'ըլլայ որ  
ջուրը դաւազանին ծայրը կը փակ-  
չի՝ այն չհասկըցայ» :

«Ինչպէս որ ասեղը մադնիսին  
վազեց, ու անոր փակաւ կեցաւ,  
ջուրն ալ անոր պէս եղաւ։ Ինչ  
որ անոր մօտեցնես կամ դպցնես՝  
կը ձգուի»։

«Բայց ինչու կը ցատկէ, կամ  
քու ըսածիդ պէս, և նու-է» հար-  
ցուց Պետիկը։

«Ինչուն չեմ դիտեր, ըսաւ մայ-  
րը։ աս իրիկուն հայրդ պիտի դայ,  
անոր հարցուր, ան քեզի կընայ  
հասկըցնել»։

Պետիկը «շատ աղէկ» ըսելով.  
սկաւառակն առաւ վար տարաւ։  
ու մէջի ջուրը տաշտին մէջ պար-  
պեց։ Ետքը դարձաւ նայեցաւ որ  
սկաւառակին մէջ թաց է։ ու քա-  
նի որ ամանն ասդին անդին կը  
դարձնէր, մէջի մնացած ջուրերն

ալ սկաւառտկին բոլորտիքը կը  
շրջէին :

Առ բանն անոր նոր զարմանք  
բերաւ . կարծես թէ բնաւ առաջ  
տեսած չէր թէ այս առանկ կ'ըլ-  
լայ : Անոր զարմացումն աս էր թէ՝  
ինչպէս կ'ըլլայ որ ամանը գլխի  
վայր դարձնելէն ետքը , տակալին  
մէջը ջուր կը մնայ : Ինք կը կար-  
ծէր թէ՝ բոլոր ջուրը պարպուե-  
լու էր , ու ամանն ալ չոր մնալու էր :

Առ մտածմունքին մէջ եղած  
ատեն , Սրբուհի անուն տանն ա-  
ղախինը եկաւ , որ ջրհանէն ջուր  
հանէ : Աղջիկը տեսնելով , որ Պե-  
տիկը ձեռքը սկաւառակ մը առած ,  
ուշադրութեամբ մէջը կը նայի ,  
հարցուց . « Ի՞նչ կը փնտռես ասոր  
մէջ » :

Պետիկը սկատասխան չտուաւ ,  
այլ ամանն ասդին անդին դար-  
ձընելու ետեւ էր , ու ջուրերուն  
վազքը կը դիտէր :

Աղջկան հետաքրքրութիւնն  
աւելի շարժեցաւ . ուստի նորէն  
հարցուց . «Ի՞նչ կը նայիս » :

Պետիկը մտատանջութեամբ  
դարձաւ ըսաւ . «Ոչինչ . Ի՞նչ պի-  
տի նայիմ , դու ալ նայէ որ տես-  
նես : Ես կարծեցի թէ սկաւա-  
ռակը գլխի վայր դարձնելով , բո-  
լոր ջուրը մէջէն պիտի պարպուի  
ու երթայ . այլ տես , դեռ մէջը  
ջուր կայ » :

«Ի՞նչ , ատ է . ըսելով աղ-  
ջիկը սկսաւ խնդալ . Ես ալ կար-  
ծեցի թէ նոր բան մը տեսած ես .  
ատ ջուրն է որ . . . » :

«Հապա ինչ է» ըստ Պետի-  
կը համբերութեամբ :


«Ի՞նչ պիտի ըլլայ . քիչ մը  
թաց է . եթէ որբես՝ կը չորնայ» :

«Թացը ջուր չէ . եւ եթէ թա-  
ցը ջուր է , ըսել է թէ բոլոր ջու-  
րը մէջէն պարպուած չէ : Ըսենք  
թէ աս ջուրին տեղը սկաւառա-  
կիս մէջ լեցուն բրինձ ըլլար .  
սկաւառակը գլխի վայր դարձու-  
ցածիս պէս՝ մէջը հատ մը բրինձ  
կը մնար մի : Ուրեմն ջուրն ինչո՞ւ  
կը մնայ » ըսելով Պետիկը սկսաւ  
աղջկանը հետ հակաճառութիւն  
ընել :

Աղջիկն ասանկ բաներու միտք  
յոդնեցնելու սորված ըլլալով մէ-  
կէն «Ե՛յ չեմ գիտեր , ես ատանկ  
խենթումենթ խօսքեր չեմ հաս-

կընար » ըսելով առաւ քալեց .  
 ու անանկ ընելն ալ շատ աղէկ ե-  
 ղաւ . ինչու որ՝ Պետիկին հարցու-  
 ցածը փրկիսովիայական խնդիր մըն  
 էր , եւ փիլիսովիայութիւն չսոր-  
 վողն ալ չէր կընար անոր պա-  
 տասխան տալ :

Ինչ եւ իցէ , Պետիկը այս փի-  
 լիսովիայական մտածմունքներովն  
 ու քննութիւններովը , երբեմն եր-  
 բեմն ալ ՄԱՍԻՍ նաւակին ու Սեւ  
 ծովուն հետ խաղալով , ժամա-  
 նակն անցուց ու իրիկուն ըրաւ :





Արեւը մարը մտնելու վրայ էր  
ու լերանց գլուխներուն վրայ մի-  
այն անոր վերջին շառաւիղները  
կ'երեւային, երբ Պետիկը տեսաւ  
որ անդիէն ծառերուն մէջէն հայ-  
րը ձիով կու գայ :

Տղան իսկոյն վազեց գնաց որ  
բարեւ տայ, ու քովը մօտեցա-  
ծին պէս, խոնարհութեամբ ձեռ-  
քը պադաւ, ու ձեռքէն բռնելով  
հետը տուն գնաց :

Երբ հայրը եկաւ նստաւ, տը-  
ղան գնաց ծխափայտը բերաւ, ու  
հօրը տուաւ . կրակն ալ վրան դը-  
րաւ, ապա ինքն ալ ելաւ անոր  
քով նստաւ, ու համբերութեամբ

կ'սպասէր որ հայրը աղէկ մը հանդ-  
չի , եւ ետքը ցերեկուընէ հետա-  
քրքիր եղած բաներն անոր հար-  
ցընէ :

Հայրը տղուն երեսը նայելով  
հասկըցաւ թէ բան մը ըսել կ'ու-  
զէ . որչափ յոգնած ալ էր , ու եր-  
կար բարակ հակաճառութիւն ը-  
նելու կարողութիւն չունէր , որ-  
դին շատ սիրելուն համար՝ չու-  
զեց որ տղան անձկութեան մէջ  
մնայ : Ուստի դարձաւ ըսաւ «Պե-  
տիկ , երեսս շատ կը նայիս . նորէն  
բանի մը հետաքրքիր եղած կ'ե-  
րեւաս , ինչ է ըսէ , տեսնեմ» :

Պետիկը թէեւ աս թոյլտուու-  
թիւնը հօրմէն առաւ , հօրը յոդ-  
նած ըլլալը գիտնալով չէր ուզեր-  
որ իր տղայական հարցմունքնե-

բովն անոր ձանձրութիւն տայ. ին-  
չու որ աղէկ գիտէր թէ՝ մէկը նե-  
ղացնելու բան մը ընելը կամ ձանձ-  
րացնելը քաղաքավարութեան  
դէմ է։ Անոր համար տղան շնոր-  
հակալ ըլլալով, ըսաւ. «Իրաւ քա-  
նի մը բան ունիմ հարցնելու ու  
սորվելու, այլ վնաս չունի, հրա-  
մանքդ աղէկ մը յոգնութիւնդ առ-  
նելէն ետքը թող ըլլայ»։

Տղուն աս կերպ քաղաքավար  
պատասխանը շատ հաճոյ եղաւ հօ-  
քը, եւ ուղելով որ իր սրտին հա-  
ճութիւնը տղուն յայտնէ, իսկոյն  
անոր խնդրոյն լսել ուղեց. «Հոգ  
չէ, տղաս, ըսաւ. իրաւ քիչ մը յոդ-  
նած եմ, այլ քեզի պէս քաղաքա-  
վար տղու մը պատասխան տալու  
կարող չըլլալու չափ յոգնած չեմ»։

Այս թոյլտուութեան վրայ Պետիկը համարձակեցաւ, եւ ցերեկուան եղած բաները համառօտ կերպով մը պատմեց, եւ աղէկ հասկըցնելու համար՝ ելաւ որ երթայսկաւառակով ջուրը եւ բարակ գաւաղանը բերէ :

Ան միջոցին՝ ծառան ներս անուշ եւ սուրճ կը բերէր : Հայրը թող չտուաւ որ տղան երթայ :

«Տղաս, տեղէդ մ'ելլեր. ես աղէկ հասկցայ ըսածներդ, կեցիր քեզի հասկըցնեմ» ըսելով գաւաթ մը ջուր ու անուշի դգալ մը առաւ, ապա նոյն չոր դգալը ջուրին երեսին մօտեցուց, տղան տեսաւ որ ջուրը վեր ելլելու պէս եղաւ, կամ դգալին ցատկեց ու անոր փակաւ, եւ ծայրէն 'ի վար

կաթիլի մը ձեւով կախուեցաւ։  
 Պետիկը աս տեսնելուն պէս  
 գոչելով ըսաւ. «Ահա, Հայր, ահա.  
 բայց թէ ինչու համար այդպէս  
 կ'ըլլայ՝ այն կ'ուղեմ հասկնալ։ Այ-  
 սօր Մօրս հարցուցի, ըսաւ թէ  
 նիւղ-նիւն է. այլ ձգողութիւն ինչ  
 ըլլալը չկրցաւ ինծի հասկըցնել,  
 ու ըսաւ թէ Ձեզի հարցնեմ. ուս-  
 աի կ'աղաչեմ, աս ձգողութիւնը  
 ինչ ըլլալն ինծի հասկըցնես»։

«Եատ աղէկ տղաս, ըսաւ Հայ-  
 րը. նախ եւ առաջ պէտք է գիտ-  
 նաս թէ Աստուած ամեն բանը զատ  
 զատ յատկութիւններով ստեղծած  
 է։ Զորորինակ. մարդուս յատկու-  
 թիւնն է խօսիլը, այլ ծառինը չէ։  
 թռչունինը՝ թռչիլ, որդերունը՝ սո-  
 ղալ, երկաթինը՝ կարծր ըլլալ. բամ-

պակինը՝ կակուղ, կապարինը՝ ծանր  
 ու փետուրինը՝ թեթեւ եւայլն.  
 բայց աս ալ պէտք է դիտնաս  
 թէ՝ քալելը, թռչիլը, սողալը,  
 կարծրութիւնը, կակզութիւնը  
 եւայլն, առանձին բնութիւն չեն,  
 հապա բնութեան յարինեաները կ'ըս-  
 ուին. զորօրինակ՝ մեր բնութե-  
 նէն է որ ուտել, խմել, պառկիլ,  
 ելլել, քալել ու նստիլ կ'ուղեմք.  
 ըսել է թէ բնութիւնն աս տեսակ  
 յատկութիւններն ունի : Ուստի  
 ինչպէս որ մեր բնութիւնը զատ  
 յատկութիւններ ունի, անանկ ալ  
 ամեն բան . որովհետեւ բնու-  
 թիւն ունի, զատյատկութիւններ  
 ալ ունենալու է : Զուրին բնու-  
 թեանը յատկութիւններուն մէկն  
 ալ աս ձգողութիւնն է, այսինքն՝

ինչ բան որ անոր մօտենայ, անոր  
կը ձգուի, կամ ան իրեն կը քա-  
շէ » :

«Ուրեմն Հայր իմ, ջուրն ուրիշ  
յատկութիւններ ալ ունի » :

«Այս. այլ առ այժմ ձգողու-  
թիւնն ինչ ըլլալը հասկըցիր, Զը-  
գողութիւնը զօրութիւն մըն է,  
որով երկու իրարու մօտ բաներ,  
իրար կը քաշեն » :

«Երկու իրար քաշող բաներ  
իրարու մօտենալու են թէ դըպ-  
չելու են Հայր իմ», հարցուց Պե-  
տիկը :

«Դպչել ըսելն ալ շատ մօտե-  
նալ ըսել է. անանկ որ երբ եր-  
կու մօտ բանին միջոցն աչքեր-  
նուս ալ չերեւար, անոնք իրա-  
րու դպած են կ'ըսենք » :

« Բայց, Հայր իմ, աս ձգողութիւնը միայն ջուրին քով չկայ, մադնիսին քով ալ կայ : Մայրսին ծիծուցուց » :

« Նատ աղէկ տղաս, բայց մինակ մադնիսին բնութիւնը չէ որ աս յատկութիւնն ունի, - այլ ամեն բանի բնութեան մէջ աս ձգողութեան յատկութիւնը կայ :

» Ձգողութեան պէս հինգ ուրիշ յատկութիւններ ալ կան, ուրոնք ամեն բնութեան մէջ կը գտնուին . ասոնք ատենօք պիտի սորվիս . առ այժմսա միտքդ պահէ թէ ամեն բան ձգողութիւն ունի »,

« Ամեն բան ձգողութիւն ունի », կրկնեց տղան զարմանալով :

« Այո, ըսաւ հայրը . բայց ո՛րը քիչ եւ ո՛րը շատ » :

Պետիկն աս լսելով սկսաւ մը-  
տածել, ու երկու մատովը ճա-  
կատը կը շփէր, կարծես թէ տը-  
զուն ուղեղին մէջ որդ մտած էր:  
Աղէկ մը խորհելէն ետքը, մէկէն  
դարձաւ հօրն ըսաւ. «Եթէ այն-  
պէս է, ինչու համար սա սեղանը  
քովի աթոռն իրեն չի քաշեր, կամ  
ան երկուքն իրարու չեն փակ-  
չիր» :

«Ըսի թէ ամեն բանին բնու-  
թեանը մէջ ձգողութեան յատ-  
կութիւնը կայ, կամ ամեն բան  
ձգողութիւն ունի, բայց քեզի  
չըսի թէ ամեն բան իրարու հետ  
ձգողութիւն ունին կամ իրար կը  
քաշեն եւ իրարու կը փակչին :

» Այսօր Մայրդ քեզի մագնի-  
նիսին ձգողութիւնը ցուցուց, դու

ալ տեսար թէ ինչ զօրութեամբ  
ասեղն իրեն քաշեց : Այլ կը սը-  
խալիս , եթէ կարծես թէ մադ-  
նիսն ասեղին հետ ինչ ձգողու-  
թիւն որ ունի , ամեն բանի հետ  
ալ ձգողութեան նոյն զօրութիւնն  
ունի . կեցիր քեղի ցուցնեմ» ը-  
սելով , մագնիսը բերել տալով Պե-  
տիկին տուաւ որ բռնէ . ետքը  
թերթ մը թղթէ ալ պղտիկ կը-  
տոր մը կտրելով , դարձաւ տղուն  
ըսաւ . «Առ ասիկայ ալ , ու մադ-  
նիսին քովը դիր , տեսնենք ինչ  
ուժով որ ասեղն իրեն քաշեց , աս  
կտոր թուղթն ալ անանկ իրեն կը  
քաշէ » :

Պետիկն ինչ որ ըրաւ , չկըր-  
ցաւ ան պղտիկ կտոր թուղթը մագ-  
նիսին բռնել տալ . շատ աշխա-

տելէն ետքը՝ դարձաւ հօրն ըստ  
թէ « չի բոներ » :

« Այս , չի բոներ . քանզի մադ-  
նիսը թղթին հետ ձգողութիւն  
չունի . մինակ զանոնք կը ձըգ-  
ութիւն որոնք իրարու հետ ձգո-  
ղութիւն ունին . Անոր համար սե-  
ղանն ու աթոռը , թէպէտ իւրա-  
քանչիւր զատ զատ ձգողութիւն  
ունին , իրարու հետ ձգողութիւն  
չունին , իրար չեն քաշեր կամ ի-  
րարու չեն ձգուիր : Ասկէ հաս-  
կըցիր որ ամեն բան ձգողութիւն  
ունենալէն չի հետեւիր թէ մար-  
միններն անխտիր իրար կը ձգեն» :

Պետիկն իր սխալմունքն իս-  
կոյն տեսնելով , սկսաւ ծիծաղիլ ,  
ու խելքը գլուխը բերելով հար-  
ցուց թէ « Երբ երկու մարմիններ

իրարու հետ ձգողութիւն ունին ,  
անոնց որը միւսին կը դիմէ » :

Հայրը խնդալով մը ըսաւ .  
« Կեցիր տեսնենք : Սա դդալին  
ծայրէն բռնէ , դուն ալ քաշէ , ես  
ալ . տեսնենք որո՞ւ ձեռքը կը մը-  
նայ » :

Պետիկը խնդաց ու ըսաւ .  
« Անշուշտ քու ձեռքդ պիտի մը-  
նայ » :

« Ինչո՞ւ համար » , հարցուց  
Հայրը :

« Անոր համար որ քու ոյժդ  
իմ ուժէս աւելի է » ըսաւ Տղան :

« Այսպէս ալ՝ ան մարմինը որ  
աւելի իրեն աւշտէս այժ ունի , կամ ,  
ինչպէս որ դիտունները կ'ըսեն ,  
չի զարդարու զօրս-նիւն ունի , ուրիշնե-  
րուն կը յաղթէ » ըսաւ Հայրը :

« Աւրեմն , Հայր , դգալին ձը-  
գողական զօրութիւնն աւելի ըլ-  
լալով , ջուրին ձգողական զօ-  
րութեանը կը յաղթէ ու իրեն կը  
քաշէ : Բայց ինչու բոլոր ջուրը  
իրեն չքաշեց , ու մինակ կաթիլ  
մը քաշեց » :

« Կեցիր որ ատ ալ հասկցնեմ ,  
տղաս : Սա դաւաթը վեր վեր-  
ցուր » , ըսաւ Հայրը :

Պետիկն ալ « շատ աղէկ » ըսե-  
լով դաւաթը բռնածին պէս վեր  
վերցուց , ու դոռոզաբար դլսէն  
ալ վեր բռնեց :

Հայրը քթին տակէն խնդա-  
լով , դարձաւ ըսաւ թէ , « Սա  
մնտուկն ալ տեղէն վեր վերցուր ,  
ու դաւաթիդ պէս վեր բռնէ » :

Տղան՝ զարմանալով , հօրը ե-

լեսը նայեցաւ , ու սկսաւ խնդալ .  
ինչու որ Պետիկը դեռ տասը  
տարեկան չկար , ուստի անոր  
ոյժը չէր հասներ որ մնտուկը  
տեղէն շարժէ :

«Ուրեմն , ըստ Հայրը ծիծա-  
ղելով . ինչպէս որ քու ոյժդ կամ  
զօրութիւնդ մինակ ատ գաւա-  
թին կրնայ հասնիլ , ասանկ ալ  
դդալին զօրութիւնը կաթիլ մը  
ջուրի կը հասնի . Ասկէ զատ , կայ  
անանկ զօրութիւն կամ ձգողու-  
թիւն մը , որ թող չի տար որ  
ջուրերն իրարմէ զատուին . զոր  
օրինակ , ինչպէս որ մարմին մը՝  
ուրիշ մարմնոյ հետ ձգողութիւն  
ունի , ու ան իրեն կը քաշէ , ա-  
սանկ ալ ան մարմնոյն մէկ կտորը  
իրեն նման մէկալ կտորին հետ

Ճգողութիւն կամ ճգողական դօս  
րութիւն ունի : Այս ճգողական  
զօրութիւնը՝ ուրիշ բաներու հետ  
ունեցած ճգողական զօրութենէն  
շատ աւելի է . եւ այս զօրու-  
թիւնն է որ ան քիչ մը ջուրը դը-  
գալին ծայրը կաթիլ մը կը ձեւա-  
ցընէ : Հիմայ ճգողութիւն ինչ ըլ-  
լան աղէկ մը հասկցած, տղաս » :

« Քիչ մը խելքս հասաւ, Հայր,  
բայց ինչու համար Աստուած աս  
ճգողութիւնը՝ բնութեան յատ-  
կութիւններուն մէկն ըրած է » :

« Ասոր պատասխանը մարդ  
չի կրնար տալ . քանզի մարդս չի  
կրնար Աստուծոյ դադանեացը  
խելք հասցնել : Ասոր համար Ե-  
սայի մարդարէն կ'ըսէ թէ . — Զիք  
քննութիւն իմաստութեան նո-

բա—։ Եւ Պօղոս առաքեալն  
աւ կ'ըսէ . — Ո՞վ գիտաց զմիտու  
Տեառն կամ ով խորհրդակից լի-  
նիցինմա — » :

«Մենք այսչափի կրնանք հաս-  
կընալ թէ Աստուած ձգողութիւ-  
նը եթէ բնութեան յատկութիւն-  
ներուն մէկն ըրած չըլլար , աշ-  
խարհիս մէջ բան մը չէր ըլլար » :

Պետիկը զարմանալով հարցուց  
թէ «Ինչու» :

«Անոր համար որ , կրկնեց  
Հայրը . Եթէ ձգողական զօրու-  
թիւն չըլլար , մարդուս շատ վր-  
նասներ կ'ըլլային : Աս վնասնե-  
րուն ամենէն փոքրը քեղի օրի-  
նակ բերեմ որ հասկնաս :

»Եթէ ձգողական զօրութիւնը  
չըլլար , մէկը չէր կրնար գիր գրել» :

Պետիկն աս լսածին պէս՝ ա-  
ւելի զարմացումը չառցաւ. ապ-  
շած հօրը երեսը կը նայէր, ըսել  
կ'ուղէր թէ ատանկ բան կ'ըլլայ:  
« Աս կաղամարն ու քովի գրի-  
չը ինծի բեր, ըստ հայրը. ու  
չոր գրիչը ձեռքն առնելով, կա-  
զամարին մէջը թաթխեց ու դար-  
ձաւ տղին ըստ. « Հիմայ տեսար.   
Եթէ ջուրը գրչին հետ ձգողու-  
թիւն չունենար, մելանը գրչին  
վրայ չէր ելլեր. եւ որչափ ես  
գրիչը մելանին մէջ թաթխէի,  
հանած ատենս գրիչը չոր պիտի  
ելլեր:

» Դարձեալ՝ եթէ ջուրի մա-  
սունքը իրարու հետ ձգողական  
զօրութիւն չունենային, մելանը  
գրչին ծայրը չէր ժողվուեք » և

« Աղէկ, Հայր իմ, ատ ըսած-  
ներդ մելանին համար են, ես  
ջուրին ձգողութիւնը կը հարցը-  
նեմ » :

« Նատ աղէկ, տղաս . բայց  
մելանը ի՞նչ է . սեւցուցած ջուր  
չը մի . կեցիր քեզի խնդալու  
բան մը ըսեմ : Եթէ ջուրը ձգո-  
ղութիւն չունենար, կաղամարին  
բոլոր մելանն ալ երեսիդ վրայ  
թափէի, ալէտք էր որ բոլորն ալ  
երեսէդ վար վաղէր, ու երեսդ  
ինչպէս որ առաջ չոր ու մաքուր  
էր, այնպէս չոր ու մաքուր մը-  
նար . այնպէս չը » :

Պետիկը չը կրցաւ խնդալը բըռ-  
նել, ու ըսաւ . « Կարելի՞է որ զիս  
չի թրջէ » :

« Կայ հեղուկ մը, որ ջուրէն

շատ տարբեր է . Եւ անոր պէս  
ամեն բանի հետ ձգողութիւն չու-  
նի : Եթէ սա զրիչն անոր մէջ  
թաթխեմ , կամ եթէ դուն մատղ  
անոր մէջ խօթես , չի թրջիր , չոր  
կ'ելլէ » :

« Հեղուկն ինչ է » հարցուց  
Պետիկը :

« Գիտունները հեղուկ կ'ըսեն  
այն բանին , որ ջուրի պէս է կամ  
թանձր չէ . ինչպէս՝ զինին , օ-  
զին , իւղը եւայլն » :

« Առ ըսած հեղուկդ ո՞րն է » :  
Հայրը դեռ պատասխան չը  
տուած , ծառաներուն մէկը նոյն  
միջոցին սենեակէն ներս մտաւ ,  
ու իմացուց թէ կերակուրը պատ-  
րաստ է . ուստի Հայրը դարձաւ  
աղուն ըսաւ . « Հիմայ կերակուրի

իջնենք, ետքը ան հեղուկը քե-  
զի կը ցուցնեմ, ու անոր ինչ ըլ-  
լալը կը հասկցնեմ» :

Ապա հայր ու տղայ ձեռք  
ձեռքի տալով, մէկ տեղ կերա-  
կուրի իջան :



# ԳԼՈՒԽ Գ.



Կերակուրէն ետքը վեր ելան ,  
ու սուրճը խմելէն ետքը՝ Պետի-  
կին հայրը հրամեց որ կարթի (օլ-  
թային ) սնտուկը ներս բերեն :  
Սնտուկին մէջէն փոքր սրուակ  
(շիշէ) մը հանեց , սեղանին վրայ  
դրաւ . ու սկսաւ քիչ մը մտածել :

Պետիկն խսկոյն սրուակին քով  
գնաց , տեսաւ որ մէջը արծաթի  
գոյնով ջուրի պէս բան մը կայ .  
որչափ ալ տղայական բնութիւնը  
զինք կը դրդէր որ ձեռքն առնէ  
ու ինչ ըլլան հասկնայ , հօրմէն  
հրաման չառած՝ անոր ձեռք եր-  
կընցնել չէր ուղեր . քանդի աղէկ  
գիտէրթէ անանկընելը քաղաքա-

վարութեան շատ դէմ է : Ուստի  
դարձաւ հօրն ու ըստաւ . « Հայր  
իմ , կրնամ սրուակը ձեռքս առ-  
նել ու այնպէս նայիլ » :

« Շատ աղէկ , տղաս , պատաս-  
խանեց հայրը . այլ զգուշութեամբ  
վեր առ , ու անանկ տեղը դիր » :

Պետիկը՝ սրուակը հաղիւ վեր  
վերցուցած էր , յանկարծ զարմա-  
նալով մը գոչեց . « Ո՞հ , ինչ  
ծանր է » :

« Այս , ծանր է . այլ իր ծան-  
րութենէն զատ , քեզի անոր ու-  
ժիշ յատկութիւններն ալ պիտի  
ցուցնեմ , որ տեսնես թէ մէջինը  
թէպէտ ջուրի պէս հեղուկ է բայց  
ջուրէն շատ տարբեր է : Գնա ,  
ինձի թերթ մը թուղթ , փոք-  
րիկ սկսակ մը , անուշի դգալ մը

ու գուլպայի (չօրապի) շիշ մը  
բեր» :

Պետիկ ուրախութեամբ դնաց,  
Խսկոյն հօրը ուղած բաներուն ա-  
մենն ալ բերաւ, ու սեղանին վը-  
րայ դրաւ:

Հայրն ալ սեղանին մօտենսա-  
լով, աթոռ մը առաւ նստաւ:  
Սրուակը ձեռքնառաւ, ու ըսաւ.  
«Աս տեսանը, ասոր մէջի եղա-  
ծին՝ սնդիկ (ժիվա) կ'ըսեն» . յետոյ  
սրուակին բերանը բացաւ, ու  
սնդիկը պնակին մէջ պարպեց:  
Վաղած ատենը հալած կապարի  
կը նմանէր, ու վաղելէն ալ կը  
հասկցուէր թէ շատ ծանր ըլլա-  
լու էր:

«Հիմայ քեզի հասկցնել կ'ու-  
զեմ, ըսաւ Հայրը . թէ սնդիկը

ջուրի պէս ամեն բանի հետ ձը-  
գողութիւն չունի . եւ եթէ ջուրն  
ալ սնդկին պէս ան բաներուն  
հետ ձգողութիւն չունենար , ինչ-  
պէս պիտի ըլլար :

» Գնա , մաքուր գրիչ մը առ  
ձեռքդ , ու ասոր մէջ թաթխէ ,  
տեսնենք մելանին պէս ասկէ ալ  
գրչիդ վրայ կաթիլ մը կրնաս վեր  
առնել » :

Պետիկը գնաց մաքուր գրիչ մը  
բերաւ , կամաց մը սնդկին թաթ-  
խելու եղաւ , տեսաւ թէ սնդի-  
կը՝ փոխանակ անոր ձգուելու  
կամ անոր փակչելու , գրչէն կը  
հեռանար , ու գրչին կոխած տե-  
ղը կը խորնար (չուխուր կ'ըլլար) :  
Երբ գրիչը վեր առաւ , տեսաւ  
որ գրչին ծայրը ինչպէս որ առաջ

մաքուր ու չոր էր, այնպէս մը-  
նացած էր։ Ուստի՝ կրկին գրիչը  
մէջը թաթխեց ու հանեց։ Նորէն  
թաթխեց, վերջապէս տեսնելով  
թէ պարապ տեղը կ'աշխատէր,  
դարձաւ զարմանալով մը հօրնը-  
սաւ։ «Հայրիմ, չի փակչիր»։  
«Այս, չի փակչիր», կրկնեց  
Հայրը։

«Արդեօք գրչին հետ ձգողու-  
թիւն չունի՞ն, հարցուց Պետիկը։  
«Անշուշտ չունի, ըստ Հայրը.  
ոչ միայն գրչին հետ չունի, հա-  
պա ուրիշ շատ բաներու հետ ալ  
չունի։ մատդ մէջը խօթէ, տես-  
նենք կը թրչի»։

Պետիկն իսկոյն մատը մնդկին  
մէջ թաթխեց, ու հանած ատենը  
տեսաւ որ մատն առաջ ինչպէս

որ չոր էր, նոյնպէս չոր մնաց :  
 « Հիմայ տեսամբ, ըստւ Հայ-  
 ըը . թէ մնդիկն ալ ջուրին ձգո-  
 ղութիւնն ունենալու ըլլար, 'ի  
 հարկէ մատդ թրջելու էր : Ահա  
 աս է մնդկին ջուրէն մեծ տար-  
 բերութիւնը, այսինքն, ջուրն ու-  
 րիշ շատ բաներու հետ ձգողու-  
 թիւն ունի, այլ մնդիկը չունի .  
 Եւ մնդկին ձգողութեան ամենէն  
 շատը իր մասնիկներուն հետ է » :

« Մասնիկն ինչ է, Հայր իմ » :

« Մասնիկ ըսելը, տղաս, մանք  
 մունը կտորուանք կամ փառ-  
 ուանք ըսել է » :

« Մնդիկը կամ ջուրը փառ-  
 ուանք կ'ունենայ, հաց է որ փը-  
 սորի » , ըստւ Պետիկ խնդալով մը :

« Հացին փառնելը, կրկնեց

Հայրը . հացին մանր մունք կտոր-  
ուանքն ըսել են . ուստի ամեն  
բանի փառներուն , դիտունները  
մասնիկ կ'ըսեն » :

« Աղէկ , բայց մնդիկը կամ  
ջուրը կը փառի , եւ ձեր ըսածին  
պէս , մասնիկ մասնիկ կ'ըլլայ » :

« Կեցիր տղաս , քեզի ցուցը-  
նեմ » , ըսելով դգալը ձեռքն ա-  
ռաւ ու անով պնակին մէջէն քիչ  
մը մնդիկ դրաւ : Կ'երեւար թէ  
դժուարութիւնով կը դնէր , ինչու  
որ մնդկին ձգողութիւնը , ար-  
ծաթ դգալին հետ շատ քիչ , եւ  
իր մասնիկներուն հետ շատ աւե-  
լի ըլլալով , մնդիկներուն մաս-  
նիկներն իրարմէ դատուիլ չէին  
ուզեր : Ինչ եւ իցէ , դգալովը քիչ  
մը մնդիկ առաւ , ու սեղանին վը-

ըսայ փուած թերթ մը թուղթին  
վրայ թափեց : Ծնդիկը թուղթին  
վրայ հեղուկէ դունդ մը եղաւ մը-  
նաց , ու թուղթին քովերէն բըռ-  
նելով , քանի երերցուց , սնդիկը  
ահետէն կտորի պէս թղթին վրայ  
ասդին անդին կը գլորէր :

Ապա դարձաւ , տղուն ըսաւ .  
«Հիմա տեսաք , եթէ աս ալ ջու-  
րին պէս թուղթին հետ ձգողու-  
թիւն ունենաք , պէտք էր որ  
թուղթը թրջէր կամ թուղթին  
ձգուէր : Հիմայ մեր մասնիկնե-  
րուն դանք » :

Գուլպայի շիշը ձեռքն առնե-  
լով , սկսաւ սնդիկը բաժնել ու  
կտոր կտոր ընել . որոնք մանտըր-  
տիկ գնտակներ եղան ու ասդին  
անդին կը գլորէին » «Հիմայ տե-

սար, ինչպէս մնդիկը մասնիկ մասնիկ կ'ըլլայ կամ կը փսորի » :

« Աղէկ, Հայր իմ. աս մնդիկը փսորեցաւ, այլ ջուրը ինչպէս փսոր փսոր, կամ ձեր ըսածին պէս մասնիկ մասնիկ կրնաս ընել » :

« Դգալին վրայ առած կաթիլ՝ ջուրին մէկ պղտիկ կտորնէ, եւ ամեն բանի պղտիկ կտորին ալ մասնիկ կ'ըսեն, չըսինք » :

« Ուրեմն, Հայր իմ, ամեն բան մասնիկ մասնիկ կ'ըլլայ կամ կը ընայ փսորիլ » .

« Այնպէս է, տղաս. ինչու որ ամեն բան շատ մասնիկներէ բաղկացած կամ շինուած ըլլալով, ան մասնիկները կրնան իրարմէ զատուիլ կամ բաժնուիլ: Գիտուններն անոր բաժնուած կ'ըսեն,

եւ աս ալ, ձգողութեան պէս բը-  
նութեան յատկութիւններուն մէ-  
կըն է : Ասոր վրայ քեզի ուրիշ  
ատեն կը խօսիմ . հիմայ դուն մնդ-  
կին ու ջուրին տարբեր բնութիւ-  
նը սորվելու ես , ու ձգողութեան  
գօրութեանն աղէկ մը խելք հաս-  
ցընելու ես » :

Քանի որ հայրը աս բաները  
Պետիկին կ'ըսէր , անիկայ ականջ  
զնելով , աղէկ մը մտիկ կ'ընէր ,  
եւ ձեռքի գրչովը մնդկին գըն-  
տակներուն հետ կը խաղար : Ա-  
սանկ խաղալու ատենը կը տեսնէր  
որ երկու գնտակ իրարու քով  
խիստ մօտենալուն պէս , իսկոյն  
իրարու հետ կը միանային , ու ա-  
նով կը հասկընար թէ մնդկին մաս-  
նիկները , իրաւ հօրը ըսածին պէս ,

իրարու հետ շատ ձգողական զօշ  
բութիւն ունին:

Պետիկին մտքին նորէն բան մը  
դալով, դարձաւ հօրը հարցուց,  
«Ինչու անանկ կլոր կլոր կը ձե-  
ւանան եւ թուղթին վրայ ջուրի  
պէս չեն տարածուիր»:

«Պատճառն աս է, տղաս, ը-  
սաւ հայրը. ինչպէս որ քեզի ա-  
ռաջուց ըսի, մնդկին բնութիւնը՝  
ջուրին բնութենէն շատ տարբեր  
է, եւ աս տարբերութիւնն ալ սա  
է. ջուրը շատ բաներու հետ ձը-  
գողութիւն ունի, այլ մնդկին ձը-  
գողութեան ամենէն շատն՝ իր  
մասնիկներուն հետ է. եւ ամեն  
մէկ մասնկան մէջ եղած ձգողա-  
կան զօրութիւնը հաւասար կամ  
մի եւ նոյն ըլլալով, ան մասնիկ-

ներն իրար քաշած ատեն մի եւ  
նոյն զօրութիւնով իրար կը քա-  
շեն դէպ իրենց կեղրոնը » :

« Կեղրոնն Բ'նչ է » , հարցուց  
Պետիկը :

« Կլոր բանի մէջ տեղին (օր-  
թային) կեղրոն կ'ըսեն , ինչպէտ  
անիւի (թէքէրէկի) մը կեղրոնը՝  
մէջ տեղի ծակն է , ան ծակը՝ ուր  
կառքին առանցքը (տինկիլը) կը  
մանէ . ինչու որ ան ծակէն կամ  
ան կէտէն դէպ անուին բոլորտի-  
քը որչափ դիծ քաշես , ամենքն  
աւ հաւասար կ'ըլլան . այսինքն  
մը եւ նոյն երկայնութիւնն ունին :  
Նաև գնդաձեւ բանի մը կամ  
զնդակի մը կեղրոն՝ անոր մէջ  
տեղին (կէօպէկին) կ'ըսեն , զոր  
գինակ՝ նարնջի (փօրթուզալի )

մը կուտերն ուր որ են՝ ան տեղին կեղրոն կ'ըսուի . ինչու որ՝ ան տեղէն դէպ 'ինարնջին բոլորտիքը կամ երեսը որչափ գիծ քաշելու ըլլաս , գիծերուն ամենքն ալ իրարու հաւասար կ'ըլլան : Աւստի՞ սնդկին գնդակներուն իրարու հետ ունեցած ձգողական զօրութիւնն ամեն կողմէն հաւասար ըլլալով , այսինքն՝ իրար մէկ ուժով քաշելուն համար , երբ ան մասերը մէկ տեղ կու գան , գնտակ մը կը ձեւանայ :

Պետիկին խելքն առ փիլիսոփայական բացատրութեանն աղկ մը չհամնելով , կամ , թերեւս տղայական բնութեամբ սնդիկներուն շարժմանն աւելի մտադիր ըլլալով քան թէ հօրը ըսածնե-

բուն, դարձաւ ըստւ . « Հայր իմ,  
ես հիմայ հասկցայ թէ ինչու հա-  
մար մնդիկը գրչիս վրայ չելեք » :  
« Ինչու », հարցուց :

« Անոր համար որ, ըստւ տը-  
ղան . մնդիկը շատ ծանր ըլլալով,  
գրիչս վեր առած ատեն վրայէն  
վար կ'իյնայ » :

« Այդ չէ պատճառը, տղաս,  
ըստւ հայրը . նախեւ առաջ պէտք  
էր որ մնդիկը գրչիդ հետ ձգո-  
ղութիւն ունենար . այսինքն՝ ա-  
նոր փակչէր : Արդ տեսար որ գըր-  
չիդ փակչելու տեղ՝ գրչէդ կը  
փախչի . դարձեալ՝ եթէ մնդկին  
վեր չելելուն պատճառը ծանրու-  
թիւնն ըլլար, պէտք էր որ փըռ-  
ուած թուղթին վրայ ջուրի պէտ  
տարածուէր ու թուղթին ձգուէր .

այսինքն՝ թուղթը թրջէր։ Իրաւ,  
մնդիկը ջուրէն շատ ծանր է, բայց  
անոր՝ գրչիդ հետ եւ ուրիշ շատ  
բաներու հետ ձգողութիւն չու-  
նենալուն պատճառը ծանրութե-  
նէն չէ, այլ իր յատուկ բնութե-  
նէն է։ Կեցիր, քեզի հասկցնեմ»  
ըսելով՝ մնտուկէն կարթ (զօդա)  
մը հանեց, ու երբ մնդկին մօտե-  
ցուց, կարթն անոր դպաւ չդը-  
պաւ, մնդիկն իսկոյն կարթին կա-  
պարին (խուրշինին) փակաւ ու  
ջուրին պէս վրան տարածուեցաւ։

Ետքը դարձաւ տղուն ըսաւ.  
«Հիմայ տեսամբ որ մնդկին գրչիդ  
չփակչելը ծանրութենէն չէ, Եթէ  
ծանրութիւնն անոր ձգուելուն ար-  
գելք ըլլար, աս կարթին կապա-  
րին վրան ալ ելլելու չէր. այ-

սինքն ասոր ալ ձգուելու չէր » :

Առ միջոցին, Պետիկը մէկէն  
դոչեց . « Հայր իմ, նայէ, նայէ,  
դգալն ինչպէս կը փայլի » :

« Այս, ըսաւ հայրը ցաւելով  
մը . առ յանցանքն իմս է, ինչու  
որ մոռցայ ըսելու թէ սնդիկն ար-  
ծաթին հետ ձգողութիւն ունի » :

« Ի՞նչ վնաս ունի, Հայր իմ,  
նայիս, ինչպէս գեղեցիկ փայլե-  
ցուց . մնացած դգալներն ալ բե-  
րեմ որ անոնք ալ փայլեցնենք » :

« Ո՛չ, ո՛չ, տղաս, մի հոգնիր,  
ըսաւ հայրը խնդալով . ահա քե-  
զի հինգնոց մը . եթէ կ'ուզես՝  
ատիկայ փայլեցուր . բայց վաղը  
պիտի տեսնես, որ բոլոր աշխա-  
տանքդ պարագ եղած է » :

« Ինչու, Հայր իմ » :

«Անոր համար որ մինչեւ վաղն  
արծաթը պիտի սեւնայ, եւ աս  
դգալն ալ արծաթագործին (դու-  
յումճի) զրկելու ենք որ մաքրէ :

»Գանք հիմայ մեր ջուրին  
ձգողութեանը, ըստ հայրը : Ը-  
սինք թէ՝ ջուրը շատ բանի հետ  
ձգողութիւն ունի . այսինքն որ  
բանի մօտենալու ըլլայ, անոր կը  
ձգուի : Բայց ջուրին ձգողութիւ-  
նը մինակ երեսանց չէ, այլ շատ  
բաներու մէջ ալ կ'անցնի, եթէ  
նոյն բաները ծակծկոտ ըլլան կամ  
ծակ ու ծուկ ունենան, ու անոնց  
ամեն մէկ մասնիկին ձգուելով,  
թաց կը պահէ : Ինչպէս սպունգը  
(սիւնկէր), կտաւը, հողը, եւայլն»:  
«Գիտեմ, Հայր իմ, ատոնք  
ջուրը կը ծծեն» :

« Ծծել ըսելը , տղաս , ուրիշ  
 բան չէ՝ այլ հեղուկի մը ուրիշ  
 բանի մը մասնիկէ մասնիկ անց-  
 նիլն ըսել է : Կեցիր հասկցնեմ »  
 ըսելով , հրամեց որ գաւաթ մը  
 գինի ու կտոր մը մաքուր ճերմակ  
 շաքար բերեն : Շաքարին կտորը  
 ձեռքն առնելով , դարձաւ տղուն  
 ըսաւ թէ , « Գինւոյն ու շաքա-  
 րին իրարու հետ ձգողութիւն ու-  
 նենալը գիտես . ինչու որ գինին  
 ալ ջուրին բնութիւնն ունի : Ուս-  
 տի՝ ինչպէս որ գգալը ջուրին  
 դպցնելով վրան կաթիլ մը ջուր  
 ելաւ , ասանկ ալ սա շաքարը՝  
 գինւոյն դպցնելուս պէս՝ ծայրը  
 կաթիլ մը գինի ձգուելու կամ  
 ելլելու է . անանկ չէ տղաս » :  
 « Այս , Հայր իմ , այս » :

« Ուրեմն կեցիր նայինք » ըսելով, շաքարը երբ գինւոյն դըպցուց, իրաւ գինին շաքարին ձըդուեցաւ. բայց երբ տեսաւ թէ գինին շաքարին ծայրը կաթիլ մը ձեւանալուն տեղը, կամաց կամաց շաքարն 'ի վեր կ'ելլէր մասնիկէ մասնիկ անցնելով, եւ գինին կարմիր ըլլալուն համար՝ շաքարն ալ կարմրեցաւ :

Խեղճ տղան ապշած կայներ կը նայէր, երբ հայրը դարձաւ հարցուց. « Հիմայ ծծելն ինչ է, հասկցար » :

« Այս, ըսաւ Պետիկ, գլուխն ալ երերցնելով. հիմայ հասկցայ ցերեկուան եղածը » :

« Յերեկն ինչ եղաւ, տղաս » :

« Յերեկը, Հայր իմ, երբ նա-

ւակիս հետ կը խաղայի , թաշկինակս տաշտին մէկ քովը մոռցած էի , ու երբ առնելու դացի , տեսայ թէ թաշկինակիս մէկ ծայրը ջուրին մէջն ինկած էր , ու այն պատճառաւ բոլոր թաշկինակս թրջեր էր » :

«Այս , ըստ հայրը . ջուրին աս կերպ ձգողութիւնովը թաշկինակդ թրջած էր . ջուրին աս տեսակ ձգողութեան հաղան ձըդողութիւն կ'ըսուի , ինչու որ մաղէն առնուած է :

» Փիլիսոփիաները , շարունակեց հայրը . մաղն առած , խոշորացոյցով նայած ու տեսած են թէ պղոփիկ խողովակի (պօրուցի) պէս բան մըն է , ու մարդուս քրտինքն անոր մէկ ծայրէն ներս մտնելով ,

մէջէն կ'անցնի ու միւս ծայրէն  
գուրս կ'ելլէ » :

« Ատանկ բան կ'ըլլայ , Հայր  
իմ . Եթէ ուրիշ մը ըսելու ըլլար ,  
չպիտի հաւատայի : Մազը ծակ  
կ'ունենայ . Կամ թէ՝ ունենայ ալ ,  
այնքան բարակ ծակին մէջէն  
Բնչպէս քրտինք կը մտնէ » :

« Մազին ծակ ունենալը , ար-  
դաս , դուն ալ կրնաս խոշորացոյ-  
ցով տեսնել . բայց հիմայ ջուրին  
բարակ ծակէ մը ներս մտնելը քե-  
զի ցուցնեմ որ խելքդ պառկի »  
ըսելով , զրասեղանը բացաւ ու  
մէջէն ապակիէ ( պիլօրէ ) գուլ-  
պալի ասեղի ( չօրապի շիշի ) պէս  
բան մը հանեց , ու Պետիկին ձեռ-  
քը տալով , ըսաւ . « Նայէ , ասոր  
մէջը ծակ կայ թէ ոչ » :

Պետիկն ապակի ասեղը լուսոյն բռնելով, աչքը անկեց ու նայեցաւ որ իրաւ անոր մէջ տեղը մաղի ալէս բարակ ծակ մը կար:

Հայրը նորէն ասեղը ձեռքն առնելով, գաւաթ մ'ալ ջուր առաւ . ու ջուրին մէջ քիչ մը կարմիր գինի խառնելով, ըսաւ թէ՝ «Գինին ջուրին խառնելուս պատճառը՝ ջուրին մինակ գոյն տալու համար է, որ ցուցնելու բանս աղէկ տեսնես» :

Ետքը ապակիէ ասեղին մէկ ծայրը ջուրին մէջը խօթելով, ըսաւ . «Աղէկ նայէ որ տեսնես» :

Պետիկն աչուըները բացեր կը նայէր : Եատ զարմացաւ երբ տեսաւ որ ջուրն իրաւ ապակւոյն մէջի ծակէն կամաց կամաց վեր

կ'եղէր, ու շատ մը նայելէն ետքը, դարձաւ ըստ հօրը . « Հայրիմ, ինչու ալ վեր չելեր » :

« Անոր համար որ՝ ջուրը խողովակին ներսի մակերեւոյթին հետ ունեցած ձգողական զօրութիւնն այնքան է, կամ մինչեւ այն բարձրութիւնն է » :

« Մակերեւոյթն ինչ է, Հայր» :

« Բանի մը երեսին կամ բոլորտիքին կ'ըսեն մակերեւոյթ, զոր օրինակ, սա մնառուկը քանի երես կամ կողմ ունի » :

« Հինգ », ըստ Պետիկ :

« Ինչու », հարցուց հայրը :

« Մէյ մը վրայի երեսը, չորս ալ քովի երեսները, հինգ չըներ» :

« Այո, տղաս, հաշիւդ շիտակ է. այլ ատ մնառուկը տակ չունի մի» :

Պետիկ խնդալով «վեց» ըստւ:  
 «Ինչ եւ իցէ, տղաս, կրկնեց  
 հայրը. ան վեց երեսը կ'ըսուին  
 մնառուկին մակերեւոյթը։ Ասոր  
 պէս, աս փարչին բոլորտիքն  
 ալ՝ փարչին մակերեւոյթը կ'ըւ-  
 լան. ու փարչին ներսի դին ալ  
 բոլորտիք ըլլալով, փարչը երկու  
 մակերեւոյթ ունեցած կ'ըլլայ։  
 այսինքն մէկ մը դուրսի մակե-  
 րեւոյթը, եւ մէկ մ'ալ ներսի։  
 Ուստի աս խողովակին ալ փարչին  
 պէս երկու մակերեւոյթ ունենա-  
 լով, ջուրին այն ձգողական զօ-  
 րութիւնը ներսի մակերեւոյթին  
 հետ է։ Ասկէ զատ, շարունակեց  
 հայրը. ջուրին ունեցած ծանրու-  
 թիւնն ալ թող չի տար որ ջուրն  
 այնչափ աւելի վեր ելլէ։ Նաեւ

Եթէ աս ծակն աւելի պղտիկ ըւ-  
լար, ջուրն աւելի վեր կ'ելլէր .  
ասոր հակառակը՝ եթէ աւելի մեծ  
ըլլար, այնչափ ալ վեր չէր ելլեր»:  
«Ինչու», հարցուց Պետիկ :

«Անոր համար որ ծակը պըդ-  
տիկ ըլլալով, մէջի մակերեւոյթն  
ալ նոյնչափ քիչ կամ պղտիկ կ'ըւ-  
լար, ու ջուրն ալ մաղային  
ձգողութեան համեմատութիւնը  
գտնելու համար՝ շատ կամ քիչ  
վեր կ'ելլէր :

»Հիմայ սա պէտք է որ միտքդ  
պահես թէ՝ ան բաները որ ծակ-  
ծըկոտ են, ջուրը անոնց հետ առ  
մաղային ձգողութիւնն ունի. բայց  
մնդիկը չունի, կամ ջուրին պէս  
այնքան բարակ ծակէ ներս չի  
մտներ : Զոր օրինակ՝ եթէ հողով

լեցուն թաղարի (սագսըյի) մը մէջ  
ջուր լեցնես , ջուրն աս մաղային  
ձգողութիւնով իսկոյն հողին բո-  
լոր մասնիկներուն կը տարածուի ,  
այլ եթէ մնդիկ լեցնելու ըլլաս ,  
կը տեսնես որ ժողվուած կը կե-  
նայ , եւ եթէ իրեն ճամբայ մը  
դանէ , մինչեւ թաղարին տակը  
կ'իջնէ առանց հողին մասնիկնե-  
րուն ձգուելու , կամ անոնց տա-  
րածուելու » :

« Ինչու համար մնդիկը ջուրի  
պէս ամեն բանի հետ ձգողու-  
թիւն չունի » հարցուց տղան :

« Մնդկին բնութիւնն ասանկ  
է , շարունակեց հայրը . Ջուրինն  
ալ անանկ : Բայց ջուրն ալ ամեն  
բանի հետ ձգողութիւն չունի ,  
ինչպէս են բոլոր իւղային բաներ :

Նաեւ քանի մը անասուններու ,  
մորթերու եւ քանի մ'ալ բոյսե-  
րու հետ ձգողական զօրութիւն  
չունի . զոր օրինակ՝ կաղամբը (լա-  
հանան) ջուր չբռներ . սադ (խազ)  
մը ջուրին մէջ լողալու ըլլայ՝ վը-  
րան գլուխը չի թրծիր . կղբին  
(գունտուղին) մորթը թէպէտ միշտ  
ջուրին մէջն է , բնաւ անոր հետ  
ձգողութիւն չունի . եղը ջուրին  
հետ չմիանար » :

« Իրաւ , իրաւ , Հայր իմ , ա-  
տոնք բոլորն ալ տեսած եմ ու  
գիտեմ : Օր մը ծովին վրայի տու-  
նը նատած ատենս , կենդանի մը  
տեսայ որ ծովին ելաւ , ու նորէն  
մէջը ցատկեց , վրան չոր էր : Յով-  
հան ըսաւ թէ կուղը է » :

« Հիմայ աղէկ մը խելքդ տեղ

ըրմաւ, տղաս . ձգողութեան ինչ  
ըլլալը հասկցար, եւ ամեն բան  
ձգողութեան վրայօք դատ զատ  
բնութիւն ունենալը, իմացար .  
այսինքն թէ՝ ոմանք իրարու հետ  
ձգողական զօրութիւն ունին, ու  
մանք ալ չունին » :

« Աղէկ, Հայր իմ . բայց ամեն  
մէկ բանին՝ զատ զատ ձգողա-  
կան բնութիւն ունենան ինչպէս  
հասկընալու է » :

« Փորձով » , ըսաւ հայրը :

« Ասով գլուխ կ'ելլուի մի , որ  
մէկը փորձելու է » :

« Եատ աղէկ, տղաս, ըսածդ  
շիտակ է . այլ գիտութիւն սիրող  
մարդիկ մինչեւ հիմայ այնչափ  
փորձեր ըրած են , որ քեզի առ  
մասին աշխատելու կարօտութիւն

չեն ձգեր . եւ անոնց փորձերէն  
ամեն մէկ բանին յատուկ բնու-  
թիւններն աղէկ մը սորվելով կար-  
դի տակ դրած են , եւ անիկայ  
ալ մասնաւոր գիտութիւն մը ը-  
րած են ու ան գիտութեան ալ  
+է հաւանաւնիւն կամ բնուլուննիւն ա-  
նունը տուած են , որուն տաճկե-  
րէն +է կ'ըսուի :

« Քիմիան ատ է , Հայր իմ » .  
Հարցուց Պետիկ մեծ զարմացմամբ :

« Այո . հապա Բնչ կ'ուզէիր  
որ ըլլար » , կրկնեց հայրը :

« Ես կը կարծէի թէ քիմիա  
կամ ձեր ըսածին պէս բնալու-  
ծութիւն գիտցողը միայն ուկի շի-  
նել կը գիտնայ » :

« Իրաւ , տղաս , կան անանկ  
ուամիկ մարդիկ որ քու ըսածիդ

պէս կը կարծեն այս պարզ գիտութիւնը, եւ խարդախ մարդոցմէ խարուելով, աս բանին համար շատ ստակներ ալ կորսնցուցած են. այսինքն ոսկի շինել սորվելու համար: Այլ դռն այս գիտութիւնն ալ ատենօք պիտի սորվիս, ու ան ատեն աղէկ պիտի հասկընաս թէ՝ բնալուծութիւնը միայն ոսկիին ինչ բնութեան տէր ըլլալը չի սորվեցներ, այլ ուրիշ բաներուն բնութիւնն ալ, եւ ան բաներուն մէջ իրարունետ աւելի ձգողական զօրութիւն ունեցող անոնք են՝ որ իրար աւելի կը սիրեն, կամ որոնց բնութիւնն իրարու աւելի յարմար է: Նայէ ինչպէս ես քեզ կը սիրեմ: Ինչու որ մեր բնութիւններն իւ

բարու յարմար են . . . . .

«Ասկէ զատ, Հայր իմ, ըստ  
Պետիկ հօրը խօսքը կտրելով. ես  
ալ ձեր արխւնէն եմ. ինչպէս որ  
ջուրին ու մնդկին մասնիկներն ի-  
րարու հետ ամենէն աւելի ձգո-  
ղական գօրութիւն ունին, նոյն-  
պէս ալ իմ մարմինս ձեզի հետ  
նոյն դօրութիւնը չունի՞ մի » :

«Եատ ապրիս, տղաս, ըստ  
Հայրն ուրախանալով. ահա դուն  
արդէն վիլխոսովայ ես. ուստի Պօ-  
լիս դաշած ատենս գիտութեանց  
վրայ աղէկ ու աղուոր կազմուած  
գիրք մը պիտի առնեմ, ու այդ  
գեղեցիկ խորհրդածութեանդ հա-  
մար քեզի ընծայ ընեմ» :

Պետիկ ուրախութենէն ելաւ  
հօրը ձեռքը պագաւ, ու շնորհա-

կալ ըլլալով ըստ . « Հայր իմ ,  
կերակուրէն առաջ կ'ըսէիր թէ՝  
— Եթէ բնութիւնն աս ձգողու-  
թեան յատկութիւնը չունենար ,  
մեղի անկէ շատ մեծ վնասներ  
պիտի ըլլային . ուստի կ'աղա-  
չեմ որ ան վնասներուն ինչ ըլ-  
լալն ինծի հասկցնես » :

« Շատ աղէկ , տղաս . Եթէ մե-  
լանը գրչին հետ ձգողութիւն  
չունենար , չէի կրնար գրչին վը-  
րայ առնել » :

« Ատ սորվեցայ » ըստ . Պետիկ  
« Յետոյ , կրկնեց հայրը . Եթէ  
թուղթն ու մելանն իրարու հետ  
ձգողութիւն չունենային , մելանը  
թղթին վրայ չէր ելլեր , ես ալ  
գիր չէի կրնար գրել : Ասկէ զատ ,  
Եթէ ջուրը սնդկին պէս շատ բա-

ներու հետ ձգողութիւն չունեար, անով բան մը չէինք կրնար լուանալ։ Ինչու որ ջուրին ձգողական զօրութեամբն է որ ամեն բան կը լուացուի ու կը մաքրուի։ Զոր օրինակ՝ եթէ աղտոտ պնակի (Թապախի) մը մէջ ջուր լեցնես, մատովդ ալ պնակը շփելու ըլլաս, աղտը զպնակը կը թողու ու ջուրին ձգողական զօրութեամբը ջուրին մասնիկներուն հետ կը միանայ, ու ջուրը թափած ատենդ՝ ջուրին հետ մէկ տեղ աղտը կ'երթայ, պնակն ալ կը մաքրի։

» Ասոր պէս ալ աղտոտ լաթերը կը լուացուին ու կը մաքրուին։ բայց աս ալ միտք բերելու ես որ ջուրն ամեն բան մինակ չի կրնար լուանալ կամ մաք-

ըել, ինչու որ, ինչպէս առաջ ըստի, ջուրն իւղային բանեցու հետ ձգողութիւն չունենալուն համար ճենճոտ լաթերը չկրնար մաքրել:

» Դարձեալ՝ մեզի շատ մեծ վնասներ կ'ըլլային եթէ ջուրը հողին հետ ձգողութիւն չունենար. ինչու որ անձրեւ դալէն ետքը եթէ ջուրը հողին մասնիկներուն հետ չխառնուէր, երկրին երեսը չոր կը մնար, եւ ան ատեն երկրին երեսը ոչ բոյս կ'ըլլար ոչ ալ անասուն կ'ապրէր, ամեն բան երաշտութենէ կը չորնար ու կը մեռնէր » :

« Խոկ եթէ անձրեւը չի կտրելու ըլլար, ան ատեն ալ չէին կրնար ապրիլ » , հարցուց Պետիկ :

« Ո՞չ, ըստ հայրը. ինչու որ

Եթէ ջուրը հողին հետ ձգողութիւն չունենար, դպած բանը չէր կրնար թրջել. այլ սնդկին պէս գնտակ գնտակ մնալով, հողին մէջէն կը վաղէր, ու ամենէն խոր տեղեր կը կենար :

» Ասոնցմէ զատ, շարունակեց հայրը. Եթէ ձգողութիւնը բնութեան յատկութիւններուն մէկը չըլլար, ան ատենը աշխարհիս մէջ ալ բնաւ ամբողջ բան մը չէր մնար. ամեն բան փսոր փսոր կ'ըլլար. քանզի ինչպէս որ քեզի հասկըցուցի, ամեն բան մասնիկներէ բաղկացած է. ուստի Եթէ աս մասնիկներն իրարու հետ ձրգողական զօրութիւն չունենային, հարկաւ իրարմէ զատ՝ փսոր փսոր պիտի մնային. եւ աս փսորներն

ինքնին բան մը չըլլալուն համար, աշխարհս ալ ամբողջ բան մը պիտի չըլլար :

» Ասոր համար է որ Աստուածաշունչը կ'ըսէ թէ - և սկզբանէ արար Աստուած զերկին եւ զերկիր, եւ երկիր էր աներեւայն և անպատճառ - :


» Աստուած աս յատկութիւնը բնութեան տալով՝ մեղի օրէնք մը սահմանած է, ու պատուէր տուած է որ մենք ալ մեր ցեղը, այսինքն մարդոց ամենքն ալ ամեն բանէն աւելի սիրենք : Խնչու որ՝ եթէ անբան կամ խելք ու միտք չունեցող բաներ բնութեամբ իրար կը քաշեն, որչափ աւելի պարտաւորութիւն է մեղի ալ իրար քաշել կամ սիրել : Խե-

լացի մարդիկ մարդասիրութիւնը ,  
այսինքն առհասարակ ամեն մարդ  
սիրելը , առաքինութիւններէն մէ-  
կը համարած են . ուստի քեզի կը  
հարցընեմ տղաս , ըստ հայրը . ե-  
թէ մարդասիրութիւնն առաքի-  
նութիւն է , ԱԶԳԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ ,  
այսինքն՝ մեր ազգը սիրելը նր-  
ջափ աւելի առաջինութեան ըլլալու  
է . ինչու որ մեր ազգակիցները  
կամ համազգիները մեզի աւելի  
մօտ ըլլալով՝ բնականաբար մեր  
սէրն անոնց վրայ աւելի ըլլալու  
է . ուրեմն՝ քեզի կը պատուիրեմ ,  
տղաս , որ նախ ԱԶԳԱՍԵՐ եւ ա-  
պա ՄԱՐԴԱՍԵՐ ըլլաս » :

ՎԵՐՋ







Софья

Джон

Гражданские земельные

—

Р. Мурзинские Письма

—

Г. Софья

Гражданские Земельные

1866

—